

# ՀԱՅ ԵՒ ՅՈՅՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԴՄԱՆԱՆՔԸ ԵՒ ԱՆՈՐ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Քիչ են անսնք, որոնք գիտեն թէ Հայերը առաջին անգամ եղած են Քրիստոնէութիւնը իբրև պետական կրօն ընդունող, իսկ առեւտրի քիչ են անսնք, որոնք գիտեն թէ Հայց. Եկեղեցին Ուղղափառութեան տեսակէտէն նոյն գիտնի վրայ կը կենայ Յոյն Եկեղեցիին նեո, Տրամաթիւն է հաստատել թէ Կիպրացի ժողովուրդէն որոշ դատակարգ մը տակաւին չէ ըմբռնած այս իրողութիւնը և նախապայարուած է Հայոց դէմ: Համակրանքը, զոր կը տածեմ Կիպրոսի նամաքաղաքացի Յոյն ժողովուրդին՝ զիս կը մղէ լուսարանիկական կարգ մը կէտեր պատմականորէն հաստատուած իրողութիւններու շուրջ:

Նախ քան Հայց. Եկեղեցւոյ ուղղափառութիւնը հաստատող իրողութիւններու մասանանշումը, նարկ կը տեսնենք ամփոփ կերպով ներկայացնել դաւանաբանական այն կէտերը, որոնցով ան կը գատորոշուի իր քոյր Եկեղեցիներէն:

Հանրայայտ իրողութիւն է թէ Քրիստոնէական Եկեղեցին բաժնուած է երկու գլխաւոր թեւերու — Արևելեան և Արեւմտեան: Յոյն, Հայ, Ասորի, Բաղդէական, Ղպտի, Հայէշ, Ռուս, Սերպ Ռուսոն, Պուլկար և վրացական Եկեղեցիներ կը կազմեն Արևելեան ընտանիքը, մինչ կաթոլիկ և Բողոքական Եկեղեցիները կը հանդիսանան սիւները Արեւմտեան թեւին:

Դաւանական մտնր տարբերութիւններ չորս ստորաբաժանումներ կ'առաջացնեն Արևելեան թեւին մէջ: Ասորական և Բաղդէական Եկեղեցիները կը կոչուին Նեստորական: Ասորի Յակոբիկեաններ, Ղպտիներ և Հայէշներ Եւաթեան Միաբաններ են: Օրթոտոքս պիտակուած Եկեղեցիներ — Յոյն, Ռուս, Սերպ, Ռուսոն, Պուլկար — (ինչպէս նաև կաթոլիկներ) կը ճանչցուին որպէս Երկաբաններ: Մինչ Հայց. Եկեղեցին կառչած կը մնայ

Ս. Կիւրեղ Աղեքսանդրացի Հայրապետէն բանաձևուած Ուղղափառ վարդապետութեան: Կ'արժէ յիշել թէ այս էր դաւանութիւնը, զոր կ'ընդունէր Քրիստոնէական Մի և Ընդհանրական Եկեղեցին, նախ քան գումարումը Բաղդէոսի ժողովին:

Հայց. Եկեղեցին ընդունած և անփոփոխ պահած է Տիեզերական առաջին երեք ժողովներու — Նիկիոյ (325), Կ. Պոլսոյ (381) և Եփեսոսի (431) — որոշումները: Յոյներ և կաթոլիկներ չորս այլ ժողովներ գումարած են: Հետապային, կաթոլիկներ այդ թիւը բարձրացուցած են 21ի: Անկիլէքան Եկեղեցին Յոյներու նման եօթ Տիեզերական ժողովներ կ'ընդունի:

Տիեզերական առաջին երեք ժողովները քննարկեցին քրիստոնէական հիմնական հաստատութիւններու հետ առնչուած հարցեր, ինչպիսին են Երրորդութեան գալափորը, Մարդեղութեան խորհուրդը և հոգիներու փրկութեան հարցը, և առին համապատասխան որոշումներ: Մնացեալ ժողովները չզբաղեցան սակայն Քրիստոնէական կրօնի հաստատութիւններով և սկզբունքներով, այլ քննութեան նիւթ ըրին աթոռներու գերազանցութեան և այլ մանրու երկրորդական հարցեր, որով զօրկ մնացին Տիեզերական հանգամանքէ: Եւ ուստի անոնց որոշումները չընդունուեցան բոլոր Եկեղեցիներու կողմէ:

Քրիստոնէական Ս. Եկեղեցւոյ Միութիւնը խախտեցաւ 451ին, Բաղդէոսի ժողովին գումարումով: Յոյներ և Լատիններ ընդունեցին քրիստոնէական մաքուր սկզբունքները խաթարող սեսութիւններ:

Հայց. Եկեղեցին կ'ընդունի թէ սաստուածային և մարդկային բնութիւնները Քրիստոս առած էր իր վրայ շահնիթ միաւորութեամբ: Բաղդէոսի ժողովը թէև հաստատեց միաւորութիւնը Քրիստ-

տասի զոչք բնութիւններուն, սակայն ըն-  
դունելք թէ այդ բնութիւններն իւրո-  
քանչիւրը ենթակայ է իր սեփական կամ-  
քին և ունի իր առանձնաշարժութիւնը:

Բացի այս կէտէն, չկան ուշադրաւ  
տարբերութիւններ Հայ և Յոյն Եկեղեցի-  
ներուն միջև: Տարբերութիւնները տակի  
են անշուշտ մեր և Կաթողիկ Եկեղեցիներ  
ունեն միջև: Միշտ ք գէթ անոնցմէ եր-  
կուքը: 1) Կաթողիկ Եկեղեցին կ'ընդունի  
թէ Ս. Լուչին կը բղխի Ճի Լօրէ և յՈրդ-  
ւոյ, մինչ մենք և Յոյներ կ'ընդունինք  
Ճիդուսին ի Լօրէ՝ բանաձևը: 2) Կաթո-  
ղիկներ կը դուռանին թէ մահէն ետք Լո-  
ւչին կ'ենթարկուի մասնաւոր դատաստանի  
մը որտէջու չամար իր երթալիք տեղը  
— արքայութիւն՝ եթէ արդար է, զմտնք՝  
եթէ մասնաւոր մեղք գործած է, իսկ քա-  
ւարան՝ եթէ թեթև է կիբը իր գործած  
մեղքներուն: Հայք և Յոյնք կը մերժեն  
այս տեսակէտը, նկատելով զայն նահապետ  
Տիեզերական առաջին երեք ժողովներու  
գործաձևներուն:

Հետեան կէտերուն մէջ Հայ և Յոյն  
Եկեղեցիներ նոյն դաւանանքը ունին. —

ա) Երկուքն ալ կ'ընդունին Աթանաս-  
եան բանաձևը Նիկիական Հանգանակին:

բ) Կ'ընդունին եօթը Աորհուրդները  
Ս. Եկեղեցւոյ:

գ) Երկուքն ալ կը նըդվեն Արիոսը,  
Մակեդոնը, Պոզոս Սամսասացին և այլ  
հերետիկոսներ:

Վերոյիշեալ կէտերը կը ջրին տեսա-  
կէտը անոնց՝ որոնք կասկածի տակ կ'առ-  
նեն Հայք. Եկեղեցւոյ ուղղափառութիւնը:  
Մենք հաւատարիմ նետեօրդներն ենք Ս.  
Կիւրեղ Աղեքսանդրացի Հայրապետի դա-  
ւանանքին, զոր ընդունած են ոչ միայն  
երեք՝ այլ եօթ Տիեզերական ժողովները:

Վերոյիշեալ իրողութիւնները, երկու  
Եկեղեցիները իբր ժառանգող, չեն ազ-  
դուիք նետեալ մանր տարբերութիւննե-  
րէն, ժամասացական և անասնոցային  
կալուածներու մէջ յառաջ եկած. —

ա) Մենք կ'երգենք. ՎՈւրբ Աստուած,  
սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խա-  
չեցար վաս մեր (կամ այլ փոփոխակ մը,  
քառ պատշաճի), օղորմեա մեզ: Յոյներ  
կը զեղչեն փոփոխի մասը և ՎՈւրբ. և

անմահէն ետք ուղղակի կ'անցնին քոչոր-  
մեա մեղքին:

բ) Հայք. Եկեղեցին Քրիստոսի Սուրբ  
Ծննդեան և Մկրտութեան յիշատակները  
կը տանախմբէ միասին Յունուարի 6ին,  
Անուանակոչութիւնը՝ նոյն ամսոյ 13ին,  
ի տակար քառասներորդ ընծայումը կամ  
Տեառնընդառաջը՝ Փետրուարի 14ին, իսկ  
Ս. Կոյսի Աւետումը՝ Ապրիլի 7ին, մինչ-  
դեռ Յոյն Եկեղեցին Ս. Ծնունդը կը տօնէ  
Դեկտ. 25ին, Անուանակոչութիւնը՝ Տա-  
րեմուարի, Տեառնընդառաջը՝ Փետր. 2ին,  
իսկ Աւետումը՝ Մարտի 25ին: Նոյնն է  
զբութիւնը Քրիստոնէական այլ Եկեղեցի-  
ներուն մէջ ևս:

գ) Հայք Եկեղեցին Ս. Պատարագի  
համար կը գործածէ անխմոր հաց և անա-  
պակ դինի, մինչդեռ Յոյներ կը գործա-  
ծեն խմորեալ հաց և ջրախառն դինի:

դ) Ս. Չառկի ճրագալոյցի երկոյ-  
եան, մեր Եկեղեցին կ'արտօնէ ճաշակումը  
հակիթի, ձուկի և կաթնեղէններու, մինչ  
Յոյներ մեղէններու հետ վերոյիշեալները  
ճաշակել կը սկսին Զատի առաւետուն:

Յոյն Եկեղեցին կ'ընդունի մեր Եկե-  
ղեցւոյ առաքելականութիւնը. ընդունած  
ըլլալով Քաղէոս և Բարթողիմէոս առաք  
ետներու Հայաստան քարտաշ ըլլալու  
աւանդութիւնը:

Կ'որժէ նաև յիշել այն պարագան թէ  
մինչդեռ Քրիստոնէութիւնը Ս. Գրիգոր  
Լուսաւորչի և Տրդատ Թաղաւորի կողմէ  
պետական կրօնք հռչակուեցաւ Հայաս-  
տանի մէջ 301ին, Մեծն կոստանդիանոս  
12 ասորիներ ետքն էր միայն որ Քրիս-  
տոնէութիւնը պետականացուց չառմէա-  
կան կայսրութեան մէջ: Յոյներն ու Լա-  
տիններն ևս կ'ընդունին Գրիգոր Լուսա-  
ւորչի էրբն սուրբ և անոր յիշատակը  
կը կատարեն ամէն տարի Սեպտ. 30ին:

1172-1179 թուականներուն միջև,  
Հայ և Յոյն Եկեղեցիներու միութիւնը  
վերահաստատուելու շարժում մը ծաւալե-  
ցաւ: Բիւզանդիոյ Մանուէլ կայսրը, Պու-  
սոյ Յոյն Սրբապետ Միքայէլ Պատրիար-  
քը, ինչպէս նաև Սիւնդի անդամ քսան  
բարձրաստիճան հոգևորականներ նամակ  
մը շրկեցին Հայոց Կաթողիկոս Նիքոսէս  
Շնորհալիի, ներկայացնելով առաջարկ-  
ներ երկու Եկեղեցիներու միութեան: Այդ

նամակին մէջ Յոյն Եկեղեցին պաշտօնապէս կը ճանչնար Հայոց Եկեղեցոյ ուղղափառութիւնը: Չկայ մեր Եկեղեցւոյ ուղղափառութիւնը հաստատող ասիէ աւելի հզօր ապացոյց: Հաւանաբար իրականութիւն դառնար բաղձացուած միութիւնը, եթէ վրայ չհասնէին անժամանակ մահերը Մանուէլ կոյսեր և Շնորհալի Հայրապետի:

Յոյն և Հայ ժողովուրդներու միջև բարեկամութիւնը իր սկիզբը կ'առնէ այն ժողովուրդներէն, երբ Քրիստոնէութիւնը կը հալածուէր Պարսիկներու, Արաբներու և Թաթարներու կողմէ: Այս բարեկամութիւնը ամրապնդուած է շաղախուժովը այն արիւնին, զոր թափած են երկու ժողովուրդներն այ, Քրիստոնէութեան ցանց բարձր ու պայծառ պահելու Արևելքէ մէջ: Տարեկան շաղախուժութիւնը Յոյնը և Հայը մարտիրոսացան, պաշտպանելու համար Խաչին կրօնը հեթանոսական խաւարին և մահիկին կարժուութեան դէմ:

Քաղաքական ժողովի մէջ ևս զօրացան բարեկամական կապերը երկու ժողովուրդներու միջև, հայազգի քանի մը կոյսերու Բիւզանդիոնի դէմը բարձրացուով: Այդ շրջանին էր որ կոյսերու միջև ազդեցութիւնը օրն օր կոյսերու միջև իր փոսքի օրերը և ընդարձակեց իր տիրապետութեան օտոմանները, յարգանք պարտադրելով Ս. Խաչին հանդէպ բարբարոս ու հեթանոս ժողովուրդներու մօտ: Լևոն Ե., Լևոն Չ. իմաստուն, կոստանդին Փօրֆիրօսէնէնէթուս, Յովհաննէս Չմշկիկ, Բարսեղ Բ Պուլիարօքթանուս և ուրիշներ ծանօթ ու յարգուած անուններ են Բիւզանդական կոյսերութեան պատմութեան ուսումնասիրութեամբը զբաղողին:

1908 թ թրքական Սոճմանդարութեան հաստատումէն կարճ ժամանակ մը յետոյ, Պոլսոյ Յոյն Օրթոտոքս Պատրիարքարանը հրահանգեց Օսմանեան կոյսերութեան մէջ քանուող Յունական ընդեր Եկեղեցիներու փակումը, առ ի բողոք թրքական պետութեան իրենց կրօնական իրաւունքներուն դէմ կատարած ստնձգութիւններուն: Բողոքը տեւեց 15 օր: Այդ շրջանին Յունաց բոլոր պատկաններն ու յուզարկատարութիւնները կատարուեցան մեր եկեղեցիներուն մէջ: Այդպէս ըրինք, ընդառաջելով Յունաց Պատրիարքի խնդրանքին:

Հոս գոնեւնականութեամբ պետք է նշել թէ Մանուէլ կոյսեր և Միքայէլ Պատրիարքի օրով ծայր տուած բարեկամական ոգին շարունակուեցու յետագայ դարերուն ևս, մասնաւորաբար Յունաստանի և Միւրթոյ մէջ, աւ յունական եկեղեցիներու զաները միշտ ալ բաց կ'աւան, արտօնելով որ Հայեր իրենց ուրոյն ծէսով Պատարագ մատուցանեն հոն, այն քաղաքներուն մէջ անշուշտ ուր գոյութիւն չունին հայկական եկեղեցի, կիպրոսայ ներկայ հոգևորականներէն Տ. Խորէն Քինյ: Գուլիկեան քանիցս պատարագած է արտասանմանի յունական եկեղեցիներուն մէջ: Հայեր շատ անգամ իրենց մկրտութիւնն ու պտակը կատարած են անդկան յոյն եկեղեցիներու մէջ: Յու է սակայն հաստատել թէ ներկայ գոյովիճակը կիպրոսոի մէջ քիչ մը տարբեր է ու արտօնանկ: Մինչ կարգ մը գիւղերու մէջ բաց են յունական եկեղեցիներու զաները մեր ձիւսակատարութիւններուն համար, փակ են անոնք ուրիշ գիւղերու մէջ:

Այս ախար երեսոյթին դիմաց, շենք կրնար մինք՝ հայեր վիրտուորուած չզգալ մեր արժանապատուութիւնը, մասնաւորաբար խնդրոյ առարկայ կ'ըլլայ մեր Եկեղեցւոյ ուղղափառութիւնը: Ժամանակն է որ կղզիին Յունական հոգևոր իշխանութիւնը, առաջնորդուած քրիստոնէական լայնախոս և եղբայրական ոգիով, ձեռք առնէ զբանկ միջոցներ, զարմանելու համար ստեղծուած անբաժալի վիճակը:

Մեզի կը մնայ մաղթել և աղօթել որ Յոյն և Հայ Եկեղեցիներու հոգևոր բարձրագոյն իշխանաւորները ուշ կամ կանուխ իրար մօտ գան, վերստին ձեռք առնելու համար Մանուէլը, Միքայէլի և Ներսէսի ձեռնած թելը, անով ամրացնելու համար եղբայրական կապը Քրիստոնէական Եկեղեցւոյ հնագոյն երկու սրէներուն միջև:

ՆՇԱՆ ԱՐԱԳԵԱՆՆ

Նիկոսիա, Կիպրոս

ԱՅԳԵԼԵՆԿ քրգմ. Գ. Ճ.

